



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Թիվ 3.

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ ԱԶԴԱՅԻՆ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ

ԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ԱԶԴԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ.03

ՆԻՍ ԵՐՐՈՐԴ

ԶԿՆԻ ՄՈԽԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈՂԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈՂԱՆ ԺՈՂՈՎ.03

4 ՍԵՊԵՄԵՐ 1870



ԿՈՍՏԱԴԻԱԿՈՎՈՒՆ

ՅԱՀԱՐՈՒԹԵԱՆ Տ. ՄԱԿԱՀԵՆՏԵԱՆ

— 1870 —

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ԱՏԵԱՆ. 4 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1870

ԿԱՐԳ ԽՆԴՐՈՅ

- 1° Շարունակութիւն Սոյց եւ Աղթամարայ կաթողիկոսութեանց խնդրոյն
- 2° Գիտողութիւնք Երեսփոխանաց գործադիր Յանձնաժողովոյ տեղեկագրին թերութիւնը լրացնելու համար :
- 3° Ընթերցումն եւ հաստատութիւն ատենական կանոնաց .
- 4° Ժողովրդեան կողմանէ ներկայացուած հանրագրեր :

Ատենապետ է Փէնտին ծանուցնելով թէ նախորդ նիստին որոշմանն համեմատ պէտք եղած թիւը լրացած է , ատենանը բացաւ ժամը 6 4/2 ին 53 երեսփոխանաց ներկայութեամբ , եւ նախընթաց նիստին ատենագրութիւնը կարգացուեցաւ :

Ի Թ Ի Ի Զ . ԿԱՐ . Է Ֆ . — Ատենալրութեան մէջ Սոյց խնդրոյն առթիւ յիշուած հաւասարապատիւ եւ աթոռակից բառերը ինք ըստ չ'է , այլ իր ըստն այս է թէ էջմիածնայ կաթողիկոսը չ'զիջանիր զ Սիս օրինաւոր կաթողիկոսութիւն ճանչելու :

ՓԱ.ՓԱ.Զ-Ս-Է Ֆ . — Կարդացուած ատենագրութեան վրայ դիտողութիւն չ'ունիմ . սակայն կետ մը կայ զոր յիշեցնել պարտք կը համարիմ . Անցեալ նստին ատենանը բացուելէ յառաջ որոշում եղաւ ընտրեալ երեսփոխանաց մեծագոյն թուոյն վրայ նիստիրը շարունակել . պէտք չ'էր որ ատենանը բացուելէ ետեւ նոյն որոշումը վերահաստատուէր ըստ ատենական օրինաց :

ԱՏԵՆԱՊԵՏ Է Ֆ . — Ուրիշ դիտողութիւնն մը ունիք : — Ոչ :

Հետեւապէս Ատենագրութիւնը ընդունուեցաւ ընդհանուր հաւանութեամբ :

Ատենապետ է Փէնտին Օրուան խնդրոց չ'անցած ժողովին կը ներկայացնէ նախ՝ Ա , երեսփոխանաց նամակները , որոնցմով մէկ մասը անձնական տկարութեան եւ միւս մասը բա-

նաւոր գործոց պատճառաւ այսօրուան նիստէն բացակայ գտնուելու ստիպուած ըլլանին յայտնած էին . Խակ Գարակէօղեան Գրիգոր եւ կարապետ է Փէնտիները իրենց նամակներուն մէջ յաւելցուցած էին նաև թէ Սոյց կաթողիկոսութեան խնդիրն եթէ էջմիածնի յանձնելու շանձնելու առաջարկութիւնները քուէի դըրուին , իրենց քուէները չ'յանձնելու կողմն են : Երկրորդ՝ Ատենապետ է Փէնտին յայտնելով որ ջիւանին անդամներէն Ատենագպիր Եռուսու Փեան Տիգրան է Փէնտին միանգամայն Քաղ. ժողովոյն անդամ գտնուելով եւ մինչեւ հիմայ ընդունուած սովորութեան համեմատ այս երկու պաշտօններուն մէկը կամ միւսը ձգելու ստիպուած ըլլալով , Ընդհանուր ժողովոյ Ատենագպութեանէն հրաժարած է , կ'առաջարկէ որ անոր տեղ նոր Ատենագպիր մը ընտրելու ձեռնարկուի :

ՕԳՍԵՆ Է Ֆ . — Այս ընտրութիւնն այսօր ստիպողական չըլլալով կրնայ յաջորդ նիստին ձգուիլ , եւ ժողովը ժամավաճառ չընելու համար երեսփոխանք կրնան իրենց քուէն կանխաւ պատրաստել եւ գալ անդամ ժողովի եկած ատենանին քուէտուվիը ձգել :

Այս առաջարկութեան համեմատ որոշուեցաւ յաջորդ նիստին թողուլ Ատենագպիր ընտրութիւնը :

ԿԱԹՈՒՂԻԿՈՍՈՒԹԵԱՆՑ

ԱՏԵՆԱՊԵՏ ԷՅ . — Ժամ է արդ խնդրոց
կարգին մտնել , եւ ինչպէս յայտնի է՝ այս նիս-
տին առաջին գործը անցեալ նիստէն անլոյժ
մնացած Սսոյ կաթուղիկոսութեան խնդրոյն շա-
րունակութիւնը պիտի ըլլայ : Խօսքը Կապու-
տիկեան Արբաղանինն է :

ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ ՍՐԲԱՁԱՆ . — Պարտաւոր եմ
յայտնել ամեն անդամ, մանաւանդ այս միջու-
ցիս, որ ազգային կրօն . եւ Քաղ . ժողովներն
Համագումար եւ Ընդհ . ժողովոց որոշումները
գործադրեցին . իսկ մայր Աթոռին դիմել ըստծու
ուրիշ բան չէ, բայց միայն գիտնալ թէ կա-
թուղիկոսաց յարաբերութիւններն ինչ եղանա-
կաւ եւ ինչ սահմանի մէջ պիտի ըլլան . մէկ
մ'ալ ապօրինաւորապէս քանի մը եպիսկոպոս-
ներ ձեռնադրուեր եւ կրօնական ձեւեր գոր-
ծադրուեր են անոնց վրայ . ասո՞ք ինչ պիտի
նկատուին : Սահմանադրութիւնը պարտք դրած
է մեր վրայ Հայաստանեայց եկեղեցւոյ դաւա-
նութիւնն ու աւանդութիւնները անխախտ պա-
հել, եւ երբ մեր ձեռնհասութենէն վեր կրօ-
նական խնդիր մը ծագի, նախ՝ Համագումար
եկեղեցական ժողովին եւ ետքը՝ Մայր Աթո-
ռին դիմել : Պալաժէնեայի խնդիրն արգելք մը
չկրնար ըլլալ Վեհ . Կաթուղիկոսին կոնդակին
կարդացուելուն, ըստ որում նոյն իսկ երանա-
յիշատակ Եփրեմ, Յովհաննէս Կարբեցի եւ Ներ-
սէս Արքազան կաթուղիոսունք ողբալի ժամա-
նակաց մէջ ակամայ դիջում ըրեր էին, նոյն-
պէս հոգելոյս Մատթէոս կաթուղիկոսին ալ
միտքը՝ այդ Պալաժէնեան սրբազրել էր . մեր

Սահմանագրութիւնը ուղեց ինչ , տարի իրեն ,
կարդաց զայն , ուղեց անոր հետ բաղդատել Պա-
լաժէնեան և բարեխառնել Ըսել է թէ նախորդ
կաթուղիկոմները միտք ունեցած են Պալաժէն-
եայի շղթաներն վերցնել , և եթէ չեն կրցած ,
ավ կ'ըսէ թէ այսուհետեւ չի կրնար վերցուիլ .
ուստի Պալաժէնեան պէտք չէ կոնդակներու
ընթերցմանը արդելք համարել ։ Առջևարձու իւս

ՓԱՓԱԶԵԱԿԱ. Էֆ. — 40 տարի է ընտրութեանց կ'զբաղի Ազգը, միշտ որոտում եւ փոթորիկ, հիմայ ալ Սաոյ եւ Աղթամարայ կաթողիկոսական խնդիրներն երեւան ելած են եւ նոր փոթորիկներու նշաններ կ'երեւան + Արդէն ընտրելիներ ներկայացուած էին, մէկն ալ չ'ընտրուեցաւ, եւ քանի տարի է ժողովը ասոնց հետ կ'զբաղի: Գէորդ կաթողիկոսի ընտրութեան

ստեն , Սայ եւ Աղթամարայ թեմականք ալ
ուռէ տուին , Էջմիածնայ սինօդն ընդունեց ա-
ռնց քուէները եւ Գէորգ Սրբազն ընտրուե-
աւ կաթողիկոս : Ազգը բողոքեց՝ Պալաժէն-
այի դէմ , եւ անընդունելի հրատարակեց
այն , եւ իր որոշումը յանձնեց Գէորգ կաթու-
լիկոսին գործադրել : Նորին Սրբազնութիւնը
նոոցաւ այս մեծ գործը , իր խոստումը չ'կա-
ռարեց մինչեւ հիմայ , եւ այժմ կոնդակ մը

լրկելով Սոյ եւ Աղթամարայ խնդիր մը գլտու-
եց . այդ կոնդակը ռումբ մը եղած է այսօր որ
զիտի պայթի : Հայ ազգը մէկ է , Հայրապետն
ու մէկ , անկէ հեռանալու միտք չունինք ,
մէկ մարմին եւ մէկ գլուխ կը ճանչնանք . իսկ
իմն ու Աղթամարն իրրեւ մասնաւոր կաթու-
թիկոսութիւններ : Քանի որ Եջմիածնայ կա-
թուղիկոսը գանոնք հակաթոռ կը ճանչնայ ,
ևվ կ'ընդունի Ազգին մէջ այսպիսի բաժանում
ը եւ իրարու ներհակ երեք եկեղեցական մար-
ին . նոյնպէս ևվ կ'ընդունի որ Եջմիածնայ կա-
թուղիկոսը առանց ազգային օրինաւոր սիւնհո-
սի մը գործակցութեան վճիռ արձակէ : Մենք
ը ճանչնանք եւ կը յարդենք Եջմիածնայ կա-
թուղիկոսին իրաւասութիւնը՝ օրինաւոր սիւն-
հոսի մը գործակցութեանը մէջ , եւ անկէ
ուրս վճիռ չենք կմնար ընդունիլ :

ՔՐԻՍՏՈՍՈՒԹՅ ԵՅ : — Եջմիածնայ Հայրա-
պետը իւր ինքնօրինութիւնն ունենալէ ե-
ռեւ , միւս ամթուոց հետ ունենալիք յարաբե-
ռութիւններն ալ որոշուելու են , եւ ապա իրեն
դիմելու ենք երբ յարկն ատիպէ : Իսկ այժմ
ապասելու ենք որ Եջմիածնայ կաթուղիկոսը
ալափէնեայի կապերէն արձակուի , եւ մինչեւ
այն ատեն իրեն գործ յանձնելու չենք :

ՄԵԼՔԻՍԵԴԵԿ ՎԱՐԴ . — Սաոյ եւ Աղթա-
մարայ կաթուղիկոսական խնդիրը յուղուած
տան , յանկարծ էջմիածնայ խնդիր բացուե-
աւ եւ խնդիրը կնճռալից կերպարանք մը ա-
ռաւ . եթէ ժողովրդն նպատակը առյն աթուոց
արաքերութեանց խնդիրը լուծել է , ասիկայ
րը եւ դատ խնդիր ետքի ձգելու է , եթէ ոչ
խնդիրը կը շփոթի եւ կը գժուարանայ : Խսկ
ակաթոռութեան խնդիրը առաւել անձնական
իրքերէ յառաջ եկած է քանի թէ մեր եկե-
ւուոյ հեղինակութենէն բղխած . մեր կաթու-
ղիկոսները միայն այն ատեն հակաթոռ ճանշ-
ուած են մեր եկեղեցւոյ մէջ , երբ օտար աղ-
եր՝ խնչալէս Յոյնք , Պարսիկը եւլն . Հայոց ընդ-
անուր հայրապետին հակառակ իրենց
զգեցութեամբ ուրիշ կաթուղիկոսներ ոնու-

ած են առաջից Ազգին հաւանութեան : Մեր
լդն այսօր նոյն վիճակին մէջ չէ , հետեւա-
էա եկեղեցին հակաթոռութիւնը չը ճանչնար .
ողովուրդն իր պարզութեամբը հանգերձ
նդիրն այնքան աղէկ ըմբռնած է զոր մենք
որ իմաստասիրութեամբը չենք կրցած նոյն-
ոփ ըմբռնել : Միթէ Սոոյ եւ Աղթամարայ
այերը տարրենք են Էջմիածնայ Հայերէն . ժո-
ղովուրդը չ'զիտեր երբէք ասանկ տարրերու-
թւններ եւ ամենքը զիրար իրբեւ եղբայր Կ'ըն-
ունին : Էջմիածին ամեն հայու պարծանաց ա-
սրկայ մըն է եւ անոր փառքն ու պայծառու-
թւնը ամենուն առ հասարակ փափաքելի : Շա-
նը կը բաղձան որ Էջմիածնայ աթոսը Աղ-
նու ընդհանուր կաթուղիկոսութեան հանդա-
նողները իրօք պահէ , այսինքն ընդհանուր
սթուղիկոսը կարող ըլլայ թէ ՚ի Տաճկաստան
թէ ամեն տեղ ուր որ Հայոց Աղդ եւ Եկե-
ցի կայ՝ երթալ բնակելու : Բայց այսօր ամեն
ան փոխուած է Էջմիածնայ մէջ , ընդհանուր
սթուղիկոսութիւնը շատ հեռացած է իր նախ-
ու վիճակէն . Կաթուղիկոսը առ Ռուսիոյ տէ-
ռթեան ըրած իր մասնաւոր երգումով , կեր-
ով մը մասնաւորած է իր ընդհանրութիւնը
ցաւ սրտի ամենայն Հայոց . պէտք է ջանալ
այն կատարեալ ընդհանրութեան վերածելու ,
իւս կողմէն Սոոյ եւ Աղթամարայ կաթուղիկո-
սց ընտրութիւնները Աղդ . Երեսփոխանական
ողովով կատարել :

ՏՕՔԹՈՐ ԻՒԹԻՒՑԵԱՆ էֆ. — Անցեալ նիս-
ին անձնական տկարութեան պատճառաւ ներ-
այ չկրնալով գտնուիլ, զրով առաջարկու-
իւն մը ըրած էի, զոր այժմ կը կրկնեմ. Որ
է ազդային խնդրոց վրայ վիճելէ յառաջ
ործեմ լաւ կ'ըլլայ՝ Ազգին Ռւսումնական,
տեսական եւ ուրիշ սկզբք եղած ժողովներն
ուստանել, եւ ներկայ վիճաբանութիւններն
ոքի . . . 6

Առենապետ է Թէնտին խօսքը ընդմիջելով
ացուց որ այս առաջարկութիւնը խնդրէն
ուրս է :

ԵՌԱՍՏԻՒԹԵԱՆ ՏԻԳՐԱՆ Էֆ . — Ասոյ կաթու-
կոսական խնդիրը քանի տարիէ 'ի վեր յուղ-
ելով զանազան կերպարանք առնելէ ետեւ ,
ոօր իր ամեն պարագաներովը կը ներկայաց-
ատկառելի Ատենիդ : Աղջային վարչութեան
ացեալ նիստին մէջ խնդրոյն վերջին դարձ-

ուածներուն վրայ տեղեկութիւններ տալով առաջարկութիւն մը ներկայացուց եւ այս կերպով բացատրեց թէ խնդիրն ինչպէս ըմբռնածէինք . երեսփոխաններէն շատերը Քաղ . ժողովոյ առաջարկութիւնը բանաւոր եւ բնական գտանք , եւ ոմանք քանի մը հարցումներ ուղղեցին . որոց պարտ կը համարիմ պատասխանել : Բայց նախ խնդիրն ամփոփելու համար կ'ուղեմ քանի մի բացատրութիւններ եւս յարել : Ոմանք կը յուղենթէ Սոյ կաթուղիկոսութեան խնդիրն Երեսփոխանական ժողովը պիտի լուծէ թէ Արարատեան Մայր Աթոռ Քաղ . ժողովն այս կետը լուծուած կը նկատէ եւ այս մասին ամեննեւին վիճաբանութիւն չի կրնար ընդունիլ . վասն ով Երեսփոխանական ժողովը 1867 յուլիս 22 ին կատարելապէս լուծած է զայն , եւ թէ ինչպէս , ահա բացատրեմ : Եկեղեցական Համագումար ժողովոյ վրձուոյն վրայ Սոյ Նիկողայոս եպիսկոպոսն , որ զինքը գաղտաղողի եւ ապօրինի կերպիւ կաթուղիկոս օծել տուերէր էր , գահազուրկ հրատարակած եւ որոշած է որ նա եթէ ապաշխարէ կրնայ իւր յանցանաց քաւութիւն գտնել , բայց երբէք չ'կրնար կաթուղիկոս ըլլալ : Իսկ Սոյ կաթուղիկոսաց ընտրութեան եղանակին գալով , Եկեղեցական Համագումար ժողովը ոչ միայն Ազգ . Ընդհանուր ժողովոյ իրաւասութիւն ունենալը կը հաստատէ , այլ մի եւ նոյն տեղեկագրով երբէք ընտրելի եւս կ'առաջարկէ անոնցմէ մէ կը կաթուղիկոս ընտրելու համար : Սակայն ընտրութեան դործադրութիւնը դանաղան պատճառներով , որք աւելորդ են մի ըստ միոջէ յիշել , երկարածգելուն համար , Ընդհանուր ժողովը Սրբազն Պատրիարք Հօր կը յանձնէ անոր լուծումը : Եւ Նորին Ամենապատիւ Սրբազնութիւնը Ազգ . Վարչութեան հետ խորհրդակցելէ ետեւ , նկատելով որ Սոյ աթոռը Ազգ . Ընդհանուր ժողովէն թափուր հըրատարակուելէն ետքը՝ ուրիշ բան շէր մնացած ընել , բայց եթէ կաթուղիկոսի մը ընտրութեան ձեռնարկել : Նկատելով որ Նիկողայոս եպիսկոպոս Սիս գառնալու հրաման ընդունած է Բ . Դռնէն կաթուղիկոսական պաշտօն չը վարելու պայմանով , սակայն նա Մայրաքաղաքէ դուրս ելելուն պէս ոչ միայն ինքզինքը կաթուղիկոս կը հրատարակէ , այլ ընդդէմ եկեղեցական օրինաց եպիսկոպոսներ կը ձեռնադրէ եւ միւռն կ'օրհնէ : Նկատելով որ Նիկողայոս եպիսկոպոս՝ իւր այս վարմունքովն ոչ միայն իրեն իրբեւ լոկ եպիսկոպոս հայրենիքը դառնա

լուն թոյլտուութիւնը ընող Աղդ . Վարչութիւնը
կը խարէ , այլ Տէրութիւնն ալ կը խարէ , եկե-
զեցական եւ աղդային բոլոր իրաւունքները
ուաքի տակ կ'առնէ . Աղդ . Վարչութիւնը չը
կրնալով համսդուրժել այս զեղծմանց՝ փութաց
բողոք բառնալ Բարձր . Մեծ Եպարքուին ,
յանուն աղդային կրօնական իրաւանց պահպա-
նութեան , խնդրելով թէ Նիկողայոսը անմի-
ջապէս Սոոյ Աթոռէն պէտք է հեռանայ , որ-
պէս զի անոր տեղ ըստ օրինի կաթուղիկոս մը
ընտրուի : Արդ՝ ուրախութեամբ կը հազորդեմ ,

Տեարք իմ, որ Բարձր . Մեծ Եպարքոսը Վարչութեան օրինաւոր բողոքն ընդունելով, Կայսերական հաւանութեան ներկայացուցած ըլլալը ծանուցած է : Ուստի Քաղ . ժողովն այս խնդիրը Բ . Դրան մատուցանելէ ետեւ, առաջարկած էր պատկառելի Ատենիդ նախորդ նիստին Արքեպիսկոպոս մը ուղարկել 'ի Սիս, որոյ պաշտօնն ըլլայ երեք ընտրելեաց ցանկ մը պատրաստել եւ Երեսփոխանական ժողովոյն ներկայացնել, որպէս զի նոյն ցանկին համեմատ կաթուղիկոսի ընտրութիւնը կատարուի : Հետեւապէս առաջարկութիւնը ընտրութեան

վըրդեան հանրագրերն կարդացուելէ ետեւ ընտրութեան խնդրով զբաղիլ :

ՄԿՐՏԻՉԵԱՆ ԳԵՈՐԳԻ Էֆ. — Ընդհ. Ժողովը
Սայ եւ Աղթամարայ կաթուղիկոսութեանց խընդ-
բոյն խիստ մեծ կարեւորութիւն կուտայ եւ ի-
յա և . Դրան պատասխաց ալ չ ասսար : Խերեւս
նախորդ երեսփոխաններէն ոմանք զիս գարձ-
եալ դատապարտեն , երբ այսպէս անցեալ պա-
րագաները մէջ կը բերեմ :

Առնեապես է Քէնտին աղղարարութիւնը
բաւ Փափաղեան է Քէնտին թէ խնդրէն կը չե-
ղի :

Փայտաղեան Ա . Ե ֆէնսովն պատառօխանեց թէ
խնդրոյ շրջանին մէջն է , եւ շարաւակեց .
Ո ֆէ որ Ազգը իւր անցեալին նայէր դէոյ իւ-
եանեւ . 1844 թուականին Գ-Ա-Ռ-Ե-Հ-Յ Պօղոս
վարդապետը Պատրիարք՝ եւ վէքիլ Գէորգ վար-
դապետը կաթողիկոս չ'էին ըլլար , եւ այժմ ալ-
այսպիսի որանաշտ քններու մէջ չէր իյնար Ազգը .

օգսէն էֆ . — Պահ մը առաջ ետ սու վեան
է փէնախին յանուն Քաղ . ժողովոյ յայանեց թէ
Ասոյ կաթուղիկոսութեան խնդիրը զնուած է
արդէն , եւ թէ Ըսդհ . ժողովը միայն լնորու-
մեան ձեւին վրայ ողեաք է վիճաբանի : Ասի-
կայ երեսփոխանաց վիճաբանութիւնը ոսհնաւ-
ուափակել ըսել է . որու դէմ կը բողոքեմ եւ
կ'անցնիմ բուն խնդրոյն : Տաճկաստանի Հայ
ժողովուրդն ըսելով կ'իմանամ նաեւ Ասոյ եւ
Աղթամարայ ժողովուրդն ալ մէկանդ , ասոնց
մէջ բաժանում դնել երբէք չեմ կրնար լնորու-
միլ . մեր եկեղեցին հակաթուութիւն չը ճան-
էր , ես Ազգին շահը եկեղեցւոյ միութեանը
մէջ կը տեսնեմ . մինչեւ հիմայ Նիկողայոսի ար-
ևանաւորութեան կամ անարժանութեան վր-
այ էր վիճաբանութիւնը : Ըստ իս խնդիրը հի-
մայ անձի վրայ չէ , աթոռակալի խնդիր չէ ,
այլ նոյն իսկ աթոռույ խնդիրն է . Ըսդհ . ժողո-
վը ինչպէս ումանք կը պնդեն , պարասաւոր չէ
երբէք հջմիածնի կաթուղիկոսին կարծիքը
արդին այս խնդրոն վրայ , մանաւանու ոռ ա-

միկայ արդէն իր կարծիքը վճռաբար յայտնած
ու պահանջած է կամ խոնարհ հպատակութիւն
ու ինքն եւ կամ ոչնչութիւն. անոր աս յայտա-
արութեան առջեւ իրմէն կրկին կարծիք հարցը-
ելը իւր չնչելու նպատակը զօրացնել բուել է :
Որ տեսնէք որ այս կաթուղիկոսական աթոռ-
երուն վրայ այնպիսի մարդեր նստեր են եւ
ոյնպիսի միջոցներով որոնք ամօթ կը բերեն
նողի . եթէ այս վիճակը շարունակուի , որքան
կեղեցի կայ աղգին մէջ , նոյնչափ եւ կաթու-
իկոս պիտի տեսնէ Աղզը : Ուստի ներքին եւ
դրտաքին պատճառները կը հարկադրեն զմեզ
միկողայոսի անձը ձգել եւ Աթոռին վիճակը
այիլ . միթէ Սոյ աթոռը իրեւ միաբանու-
թիւն նկատելով ուխտեալներ չունի . ժաման
արդ որ այդ ուխտեալ միաբան եսլիսկոպոս-
երը խմբուին Կիլիկիոյ մէջ , ներքին եւ ար-
աքին թշնամեաց առջեւ այդ աթոռին պատ-
առեմ գիրք մը տան եւ իրենց կաթուղիկոսն

ընտրեն : Նվիկողայոսի վրայ ծանրացած յան-
ցանքներն ինչ են՝ եթէ ոչ արատաւոր անց-
եալ մը , կրօնափոխութիւն և գաղտագովի
ընտրութիւն : Ձեմ կրնար ըմբռնել թէ Ընդհ .
ժողովը բնչագէս Նվիկողայոսի անձնական պա-
կասութիւններէն օգուտ քաղելով աղքային
գարաւոր սովորութիւնները փոփոխել ուզէ .
եթէ այս անձնական պակասութիւններու խըն-
դիրը զեռ եւս յուղուի , սառյգ է որ վերջա-
պէս կաթուզիկոս մը կը դրուի 'Կ Ախ , բայց

քիչ մը եւս գանդաղելով Աղզը հաղիւ հոն եւ-
րեք հաղար տուն ժողովուրդ պիտի ունենայ ,
բայ որում Հասունեան արդէն իր որարդու-
թեան ծուղակները հոն լարած է , ինչպէս Բե-
րիոյ Մկրտիչ եպիսկոպոսէն եկած երկար աե-
ղեկազիրներն այս թաքուն վէրքերն երեւան կը
հանեն : Ուստի նորէն կը դառնամ խնդրոյն եւ
կը յայտնեմ թէ իրաւունք չունինք Սաոյ թէ-
մականաց երեք մարդ ցուցէք ըսել եւ ա-
նոնցմէ մէկն ընտրել : Եթէ ներկայ հանդամանք-
ներէն օգուտ քաղելով ուղենք դարաւոր ի-
րաւունքներ յափշտակել , այն ատեն Յ. Գուռն
ալ իրաւունք կ'ունենայ ժամանակին պահան-
ջած հանդամանքները չունիք ըսելով մեր ձեռո-
քէն խել մը իրաւունքներ առնուլ , եւ մինչեւ
խել մեր Պատրիարքն ինք ընտրել : Հետեւա-
պէս կը կրկնեմ առաջարկութիւնս , որ Սաոյ
ոխտեալ միաբանք հոն հաւաքուին եւ ընտ-
րեն իրենց կաթուղիկոսը , բայց ոչ Նիկողայոս
եպիսկոպոսի պէս անձ մը , եւ Աէրեն Ընդհ .
ժողովէն ընդունին :

ԻՒԹԻՒՃԵԱՆ — Կ. Էֆ. — Խնդիրն արդէն եւ-
րեք տարի առաջ եկեղեցական համագումար
ժողովով վճռուած եւ Ըսդհ. ժողովով որոշուած
է, եւ միայն զործադրութիւնը մնացած է. այս
ալ Ս. Պատրիարքին եւ Քաղ. ժողովին յանձնը-
ված ըլլալով Ըսդհ. ժողովին, կը մնայ նախ
Ըսդհ. ժողովին որոշել թէ Ըսդհ. եւ համագումար
ժողովոց ասկէց քանի տարի առաջ տուած վճիռ-
ներն ու որոշումները յարդելով՝ անոնց զոր-
ծադրութիւնը պլիափի խնդրէ թէ նոյն վճիռներն
ու որոշումները մերժելով կամ ետ ձգելով
խնդիրը հիմքն վերստին քննութեան պիտի առ-
նու : Նախ պէտք է այս կետը որոշել եւ յետոյ
զործադրութեան եղանակին ու պարագաներուն
զբաղիլ : Առանց ասոր խնդրոյն հիմնական քըն-
նութիւնն ու զործադրական պարագաները ի-
րարու հետ շվտթելով վիճաբանութեան վերջը
դը դար :

է ֆէնտին սխալ հասկցեր է խմ բացառութիւնը , եւ կարծէր է թէ Քաղ. ժողովը երեսփոխանաց խօսելու ազատութիւնը սեղմել կ'ուղէ այսպիսի սխալ հասկացողութեան մը զէմ ես չեմ ուղեր բողոքել , այլ կրկին տեղեկութիւն կուտամ : Քաղ . ժողովը գործադիր իշխանութիւն մընէ , իսկ Ընդհ . ժողովը գերադոյն առեան մը , որ ազդային ընդհանրական ծանր խնդիրները որոշելէ ետեւ գործադրութիւնը կը յանձնէ Քաղ . ժողովին . ուստի Քաղ . ժողովոյ համար ինդրոյն հիմնական կետը լուծուած է , եւ այս մասին Ընդհ . ժողովոյ վիճարանութեանը չուղեր մասնակցիլ , այլ միայն եթէ գործադրութեան պարագաներուն վրայ վիճարանութիւն ըլլայ , ինք ալ կրնայ միջամտել : Այս մեկնութիւնը տալէս ետեւ , հիմայ իր երեսփոխան կը հարցնեմ թէ Ընդհ . ժողովը՝ որ էջմիածնայ կաթուղիկոսին ընտրութեանը կը մասնակցի , ինչու իրաւունք չունենայ մասնակցիլ նաև Սոյ կաթուղիկոսին ընտրութեանը . ինչ կը նշանակէ այս պարագային մէջ միայն Վէճ՝ ունենալ . ես կը սնդեմ որ ինչպէս Ընդհ . ժողովը էջմիածնայ կաթուղիկոսին ընտրութեան մասնակցելու իրաւունք ունի , նոյնպէս պէտք է իրաւունք ունենայ նաև մասնակցելու Սոյ եւ Աղթամարայ կաթուղիկոսաց ընտրութեանը , որք թեմական կաթուղիկոսներ են : Իսկ Սոյ միաբանութեան պատկանելի գիրք մը տալու համար ուխտեալ միաբանները հոն հաւաքելու մասին կը պատասխանեմ Յղուն է ֆէնտիին թէ բանաւոր արդելքներ անկարող ըրած են զԱրչութիւնն առ այժմ այդ նպատակին համնիլ . եւ թէ ամենէն առաջ կաթուղիկոսի ընտրութիւնը կատարել անմիջապէս հարկ է , որպէս զի նոյն աթոռը ապագային մէջ բարեկարգութեան շրջանի մէջ մտցնելու համար կանոնադրութիւնն մը խմբագրուելով անոր գործադրութիւնը կաթուղիկոսին յանձնուի , եւ վանքն ու միաբանութիւնը միանդամայն փառաւոր դիրքի մը համնին , որմէ զուրկ էին մինչ ցարդ Քաղաք օղուներն ազգեցութեան պատճառաւ , որոց ձեռքն էր մինչեւ անգամ կաթուղիկոսաց ընտրութիւնն ալ , եւ Ազգն իր ընտրողական իրաւունքին տէրը չէր անոնց օրովը :

ԿՈՒՄՏԻԵԾԱԿԲՏԱՆ ՌՈՒԲԷՆ Էֆ . — Ես կը
կարծէի թէ Ազգը Սոյ կաթուղիկոսներն օրի-
նաւոր չը ճանչեր . ևթէ Ըստն . Ժողովը օրինա-
ւոր ճանչել կ'ուղէ , աբէաք է որոշուի եւ այն
առեն իրաւունք կ'ունենայ կաթուղիկոսի ընտ-
րութեանը մասնակցելու :

ՕԳՍԵՆ էֆ . — Եռևուովեանն էֆ . կ'առաւ
սրկէ որ Ըսդհ . ժողովի՝ բատ որաւմ Եջմիած-
ն կաթուզիկոսաց ընտրութեանն մամնազցելու-
աւունիքն ունի , նոյն իրաւաժք մատնակցի
աեւ Սոյ կաթուզիկոսաց ընտրութեանը : Կը
ատասխանեմ թէ՝ բարձրագունին վրայ իրա-
ւոնք ունենալէն չը հետեւիր իրաւունք ունե-
ալ նաեւ փոքրագունին վրայ . այս հետեւու-
յունը արամաբանօրէն սիսալ է , եւ չ'ենթադ-
եր որ մենք Եջմիածնի կաթուզիկոսն ընտրել-
ուու համար կարող ըլլանք անկէ խիստ փոք-
ր ոյնն ալ , օրինակի համար Սերաստիոյ ա-
աջնորդն ալ ընտրել . մեր իրաւունքը բարձ-
էն առ ստորինը չը կրնար թոշիլ : Խոկ Սոյ
աթուզիկոսութեանը օրինաւոր ըլլալուն կամ
ըլլալուն մասին կիւմիւշկէրտան էֆէնտիի բ-
ած գիտողութեան կը պատասխանեմ թէ՝ քա-
ի որ կ'ընդունինք Սոյ եպիսկոպոսները իրր
ըինաւոր ձեռնադրեալ եպիսկոպոսներ , օրի-
աւոր է մեզի համար Սոյ Աթոռը : Բայց այն՝
որ Եռևուովեան էֆէնտին կ'ըսէ թէ Սոյ ա-
ւուոյն ուխտեալ եպիսկոպոսները հաւաքելու-
ժուարութիւն կայ , չեմ հասկնար ինչ ըսել
: Խնչու արդեօք իրենց ուխտը չը պիտի
ընան կատարել . կը տեսնենք որ մէկը հաս-
լաշտօն կը վարէ , միւսը Տիգրանակերտի մէջ,
որիշներ ալ ուրիշ աեղեր պաշտօն կը վարեն .
Ոթէ անոնց պաշտօնն ուրիշներուն չը կարե-
ի յանձնել , եւ պարտաւորել Սոյ միաբանները
օրինաւոր զլիսոյ մը տակ հաւաքելու . մարտինը
ըրուեալ պահելով զլուխ ընտելն իմ ոկզրուն-
ակս գէմ է :

ՓԱՓԱԶԵԱՆ Ս . ԷՅ . — Մինչեւ հիմայ Խ-
Ղած խօսքերուն մէջ երեքի բաժանման գա-
ղափար կը նշմարեմ եւ կաթուղիկոսաց երեք
զասակարդութիւն կը տեսնեմ . ես իմ մասիս
այդ գաղափարին հեռի եմ . մարմին մէկ , զր-
ուլս ալ մէկ պէտք է ըլլայ : Ազգը ընդհան-
ուական կաթուղիկոսէն զատ երկու կաթուղի-
կոսներ ալ ունի , ինչ է այս վերջիններուն պաշ-
տօնը , եսլիսկոպոս ձեռնադրել եւ միւռոն օրհ-
նել . իսկ ընդհանրական կաթուղիկոսն այս եր-
կու պաշտօնէն զատ նաև , Ազգին եկեղեց-
ւոյն վրայ հսկելու պաշտօնն ունի գործակցու-
թեամբ ազգային Սիւնհոգոսի մը , ինչպէս Ազգ ,
Ահամանագրութիւնն ալ պարագք կը գնէ մեր
վրայ 'ի հարկին էջմիածնոյ աթուոյն զիմել ,
եւ ասով կ'ենթադրէ որ հոն Ազգային սինհո-
գոս մը ըլլալ պէտք է : Միւս երկու աթուները՝
զատ օրում մամնաւոր կաթուղիկոս կ'ըստին ,

ապդային սիւնհոգուներ չեն կրնար ունենալ :
Յիշեալ երկու կաթուղիկոսաց սովորութիւնն է
եղեք թեմական բանը՝ կ'երեւի թէ Առառութ-
եան է ֆէնտին տակէ կը հետեւցնէ թէ՝ թեմա-
կանը պէտք է ընարեն իրենց կաթուղիկոսը :
Իս այս կարծիքին ալ դէմ եօմ, որովհետեւ
Սայ և Աղթամարաց թեմականներն Ազգին
ամբողջութենէն դուրս իրը զատ մարմին չենք
կրնար ճանչնալ և ընդունիլ այսու ամենայ-
նիւ Ախ և Աղթամար իրը մասնաւոր կաթու-
ղիկոսութիւնք իրենց կաթուղիկոսական յաջոր-
դութիւնը պահպանելու են, եւ մեք զանոնք իրը
ուկ հօգեւոր բարձրասահման պաշտօնեալներ նր-
կատելու մեք՝ ինչպէս երուսաղեմաց Պատրիար-
քը, եւ ինչպէս այս վերջինին ընտրութեանը կը
մասնակցի Երեսփոխանութիւնը, այսպէս պէտք
է որ մասնակցի Սայ և Աղթամարաց կաթուղի-
կոսաց ընտրութեան :

ԱՅԱՏԵԱՆ ՄԱՏԹԵՈՍ ԷՅ . — Կը աեմնեմ
որ Սայ և Աղթամարաց կաթուղիկոսութեանց
խնդրոյն վրայ Երեսփոխանաց կարծիքը երկու-
քի բաժնուած է, մէկ մասը իրաւասութիւն
և հեղինակութիւն ունենալ կը կարծէ եւ այս
խնդիրը լուծուած կը համարի . իսկ միւս մասը՝
Երեսփոխանութեան ձեռնհասութենէն վեր կը
դատէ այս խնդիրը : Այս վերջին կարծիքը օ-
սինաւոր եւ իրաւացի է . Ազգային իշխանու-
թիւնը երկու բաժնուած ունի, քաղաքական
և կրօնական . քաղաքականը երեք տէրու-
թենէ գրաւեալ է արդէն, եւ իւրաքանչիւր
նաս, ինչպէս է մեր Երեսփոխանութիւնը, իւր
իրաւասութեան սահմանին տակ խնդիրներ ու-
նի . Ազգը անսոնցմէ բարձր խնդիրներ ալ ունի,
այս վերջոց կարգէն է Սայ և Աղթամարաց
խնդիրն ալ, որուն լուծումը մեր Ընդհ . Ժողո-
վոյ իրաւասութենէն վեր է, մենք չենք կրնար
Սայ կաթուղիկոսն ոչ հաստատել եւ ոչ անոր
հնարաթեան կերպը փոխել . առանկ բանի մը
ձեռնարկելնիւնոյն խոկ էջմիածնաց Մայր ա-
թուոյն հետ մեր ունեցած կրօնական կապե-
տուն կը դպշի, միւս կողմէ Սայ թեմականաց
ազգոքելու իրաւանք կրուտանք :

ՍԵՎԱՃԵԱՆ ԷՅ . — Պահ մը սուաջ կը կար-
էի թէ բաւական պարզուած էր խնդիրը ,
այց դարձեալ կնճռուտ երեւոյթ մը սաւցաւ ,
թերեւս նորէն պարզուի : Ըստ իս պարզ խճն-
իր մըն է այս, ասկէ սուաջ Ընդհ : Ժողովը Քա-
ղաքականին յանձնած է իր որոշմանց դործադ-
ութիւնը : Քաղաքական ժողովը համարատու-
թը այժմ եւ կը յայտնէ թէ խնդիրն երկու

ու ունի իր մէջը և որոց մէկն է ամբաստան-
ոլ կաթողիկոսաց անարժանութիւնը . այս
ան արդէն լուծուած եւ վերջացած է եղեր-
ւան է նոր ընտրութեանց եղանակը , որուն
այ Քաղ . ժողովը առաջարկութիւն մը ներ-
պացնելով Ընդհ . ժողովոյ որոշմանը կը յանձ-
ւ . ըստ իս այդ առաջարկութիւնը ամենէն
ւագոյն միջոցն է եւ ուրիշ միջոցներու զի-
յն ազգային իշխանութեան տկարացում կ'են-
ագրէ : Առեն մը ազգին զօրութիւնը բաժ-
ւած էր , Սահմանադրութիւնն եկաւ ազգին
մը կեզրնացուց , այս Երեսվոտխանական
զովքը Զ միլիօն Հայ կը ներկայացնէ եւ յա-
ւն անոնց կը խօսի : Ես իմ մասիս չնորհա-
լութիւն կը յայտնեմ Քաղ . ժողովին , որ
որուկ միջոց մը ցոյց կուտայ մեղի Սայ Խըն-
քը վերջացնելու , եթէ այս միջոցն 'ի գործ
դնենք մեծ աղմուկ եւ Երեսվոտական Ռիւն-

թ կրնան երեւան գտլու
ՆԵՐՍԻՑ ՄՐԲԱՉԱՆ . — Բաւական խօսք եւ-
եւ եւ միջոցներ առաջարկուեցան , որոնք
քիչ շատ դորձադրելի , սակայն իրենց
ուարութիւններն ունին : Աւստի աւելի կը տ-
ւկ միջոց մը պէտք է ընտրել : Առաջարկուե-
ւ որ Սաոյ միաբանները հաւաքուին եւ ա-
ռուը լաւ դիրքի մը վերածեն , Բայց պէտք է
տնալ թէ՝ ինչպէս հոս , նոյնպէս եւ հոն թէ
զովուրդ թէ միաբանութիւն համակարծիք
։ Պէտք է դիտել որ Նիկողայոսը դահըն-
ց ընող Ընդհ . ժողովոյն մէջ Սաոյ միաբան-
ու կացին , նոյնպէս Նիկողայոսի ձեռքն եղած
նրագրոց մէջ ալ միաբանից ստորագրութիւն-
ու կացին : Քանի որ այս խնդիրը երկարի այս-
ն ծանր պիտի ըլլայ հետեւանքը . ուստի աւ-
նէն պարզ եւ դիւրին ճամբան ըստ իս այս
Նրուսաղեմայ Պատրիարքին թողուլ այդ
ժողը , որ իրեն խիստ մօտ է . Նրուսաղէմ
միածնայ թէմէ , արդի Պատրիարքն արժա-
ւոր , եւ արթուն անձ մըն է , թող երթայ ՚ի
ս , նոյն աթոռին խնդիրը ինք կարգադրէ եւ
իէ կարելի է ինքը ըլլայ կաթուղիկոս , մի-
գաման եւ պատրիարք :

ՄԵԼՔԻՍԵԳԵԿ ՎԱՅՐԻ . — Անր եկեղեցւոյ
սրբերութիւնը Հռովմէականէն սա է որ ,
շտ ժողովրդեան հետ 'ի միասին կը խոր-
ք եւ 'ի զործ կը զնեմք մեր բոլոր
դ . ինդիքիները . մեր եկեղեցական պաշ-
նեայք տւանդապահ են եւ իրենց տես-
թիւնը այս թէութեամբ կ'ընդունին ժազ-
րդէն . ուրեմն ինտու կասեածնիր մեն ի

բաւառութեան վրայ , զոր գործադրելու ճառ-
քուն է կը դանուինք արդէն : Խոկ անոնք
որ կը կարծեն թէ Ասոյ Եւ Աղթամարաց կա-
թուղիկոսութիւնք օրինաւոր չեն , կը սխալին .
միթէ անոնց ձեռնազրած և պիտօպոնները մեզ-
նէ բաժնուած կը համարին , միթէ Ասոյ Եւ պիտ-
օպոնաց ձեռնազրած բահանալիոց ձեռամբ եւ

Ասոյ միւռառնավ մկրտուած Հայերը մեր եղբարքը չեն, միթէ մի եւ նոյն Հայաստանեաց Եւկեզեցւոյ զաւակները չեն. ինչ է ուրեմն հաւկաթուաթիւնը. Ասանկ խնդիրներ յուղելլու ազգային ոգւոյն դէմ է. Աւրիշ խնդիր է այն որ մասնաւոր կաթուղիկոսութիւնը ընդհանուրական կաթուղիկոսութենէն տարբեր են, եւ ազգային երեսփոխանական ժողովոյ հրահանգաց համեմատ իրենց թեմերը միայն պիտի կառավարեն:

ՕԳՍԵՆ ԷՅ . — Սըլվաճեան էֆէնտին կը սր-
խալի երբ կըսէ թէ Սահմանադրութենէն ա-
ռաջ Ազգին ուժը բաժնուած էր , եւ Սահմա-
նադրութիւնը գալով այս ջլատեալ ուժը կեղ-
եթէ Սահմանադրութենէն դուրս խնդիրներ
յուզելու ելլենք , Ազգը զանազան դժուարու-
թեանց ու խոսվութեանց ենթարկելու առիթ
պիտի ըլլահք :

բոնացուց. ընդհակառակը Սահմանագրութենէն
առաջ աւելի զօրաւոր էր Ազգը, եւ այս ը-
ասծո նոյն խակ Խուսինեան էֆէնտի նախօրդ
նիստին մէջ կարդացած աեղեկադիրը կը հաս-
տառէ: Գալով Ներսէս Արքազանին, կը ընդու-
նիմ իր առաջարկութեան այն մասը, որով
կ'ուզէ որ Սոյ միարանութիւնն արժանաւոր
եւ պատկառելի դիրքի մը վերածելու պաշտօ-
նը Երուսաղեմայ Պատրիարքին յանձնուի. իսկ
նոյն կաթողիկոսութիւնն ալ Երուսաղեմայ
Պատրիարքին յանձնելու առաջարկութեան դէմ
կը բողոքեմ, եւ չեմ կրնար ընդունիլ այնպիսի
ափաղուներու փոփոխութիւն՝ զորս դարեր պահ-
պաներ են եւ որոց մեր ականջին հաշումը նոր
գաղափարներ կրնան պատրաստել մեր դլխուն
մէջ:

ՆԵՐՍԻՆ ԱՐԲԱԶԱՆ : — Օգոստին է ֆենտին իմ
խօսքս շը հասկնալրզ, դուցէ կասկածի որ էջ-
միածնայ շահուց դէմ հակառակելու նպատա-
կաւ ըրած ըլլամիմ առաջարկութիւնս . այս
կասկածը փարատելու համար կը փութամ բա-
ցարել թէ իմ բաղձանքս ոչ թէ էջմիածնի
ազգեցութիւնը կոտրել, այլ ընդհակառակը
զայն աւելի բարձրացնել եւ անոր գերիշա-
նութիւնը իրական ընելքան թէ անուանական
վիճակին մէջ պահել է . իմ այս բաղձանացս
փորձը արդէն ցոյց առւած էի երբ կաթուղի-
կոսական ինդրոց յանձնաժողովին անդամակից
կը դանուէի . Խակ Սայ կաթուղիկոսին ընտրու-

Թուղիկոսաց ընտրութենէն ետեւ միջնորդ ըլ-
լալ ուզէ նոցա յարաբերութիւններն Մայր ա-
թուին հետ կարգագրելու եւ օրինաւոր շրջա-
նի մը մէջ մտցնելու : Թէ որ ասանկ առաջար-
կութիւն մը ըլլաց , ես դայն կ'երկրորդ եմ :

Ատենապետ է Փէնտին ժողովին հինգ վայրկեան հանդիսատ տալէ ետեւ, նորէն Ատեանը ացաւ, եւ աթոռը իր վոփսանորդին յանձնելով, երեսիոփսանաց շարքը մտաւ եւ խօսք ուղեց Փօխ . Ատենապետէն :

ՓՈԽ · ԱՏԵՆԱՊԵՏ ԷՅՑ · — Խօսքը Օտեան է-
թէնտիյին է :

օՏԵԱՆ էֆ . — Եթէ մէկն ելլէր ըսէր , Սիս
և Աղթամար հակաթոռ են , վերցնենք դա-
տնք , կը համենայի՞ եւ այդ խօսքը իմաստ մը
կ'ունենար : Դարձետլ եթէ մէկը ըսելու ըլլար
թէ՝ չը վերցնենք նէ ալ՝ գոնէ ամենեւին չը
սառնուինք անոնց դործերուն , մեզի համար
թող չ'եղած ըլլան , ոչ փոխենք ոչ նորը ընտ-
ենք , կաթուղիկոսութեան անուն կրող մար-
դուն ընտրութեան ոչ օրինաւորութիւնը ոչ ա-
պօրինաւորութիւնը բնտունք , դի այդ կաթու-
ղիկոսութիւնն արգէն ապօրինաւոր է , դարձ-
ալ կը հասկնայի եւ խօսքը իմաստ մը կ'ունե-
ար : Բայց երբ կ'ըսեն թէ՝ այդ կաթուղիկո-
սութիւնները պահենք , բայց իրենց ընտրու-
թեանը մասին էջմիածնայ կաթուղիկոսին դի-
մնք որ հակաթոռ կը դաւանի դանոնք , այս
սօսքը չեմ հասկնար : Ահա ասոր համար է որ
որկու նիստ իրարու ետեւէ այս նիւթին վրայ
վիճուեցաւ , մի եւ նոյն երեսփոխան մէկ քանի
ոնդամ խօսեցաւ , կարծեմ ոչ ոք ինքզինքին
ետ կրցաւ համաձայնիլ , եւ խնդիրն յոտի շըր-
անի մը մէջ մտաւ , ուրկէ դուրս չը պիտի
ըրնայ ելլել եւ այս վիճակին մէջ օրինաւոր
ուծում մը գտնել : Այս անել ճամբէն աղա-
սելու է խնդիրը : Ներեցէք որ միայն Սոոյ կա-
թուղիկոսութեան վրայ խօսիմ , վասն զի Աղ-
թամարայ կաթուղիկոսութեան ինչ ըլլալը ես
ու չը գիտեմ : Այս խնդիրը երեք զլսաւոր եւ
ական կետեր կը պարունակէ իր մէջը , որք
ն ,

1° Թէ Սոոյ կաթուղիկոսին ընտրութիւնն
որինաւոր եղած է թէ ոչ :

2° Ի՞նչ են Սոոյ կաթուղիկոսի ընտրու-
թեան օրինաւորութեան պայմանները :

3° Էջմիածնայ կաթուղիկոսին իրաւասու-
թեան սահմանը մինչեւ ուր կը հասնի :

Առջի երկու կետերը՝ որոնց վրայ միայն
զիտի խօսիմ այսօր , բացատրելու համար հարկ

կը տեսնեմ մէկ քանի ընթերցմունք ընել ժողովոյդ :

U.

ՎԱՃԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԺՈՂՈՎՈՅ Վ.ՃՈՒՐԸ

« Այսակային Եկեղեցական ժողովս տեղեւ կանալով թէ Խաչատուր եպիսկոպոս՝ Աղթամարայ հանդուցեալ Պետրոս կաթուղիկոսին կենդանութեան ատեն ինքոյնքը անոր տեղ կաթուղիկոս օծել տուեր է, անվաւեր վրձուեց անոր կաթուղիկոսութիւնը :

« Նոյնպէս անվաւեր վճռեց Սոյ Նիկողա-
յոս Եպիսկոպոսին կաթուղիկոսութիւնը , ըստ
որում արժանաւորութիւն չունենալով՝ գիշեր
ատեն դողն՝ ի դողը առանց ազգային հաւա-
նութեան , եւ կրօնափոխութեան արատով ա-
բատաւորեալ Եպիսկոպոսէ մը օծուելու յան-
դրդներ է :

« Ուստի Եկեղեցական վիճակային ժողովս
գաղտնի քուէարկութեամբ Աղթամարայ ա-
թոռոյն կաթուղիկոսութեան ընտրելի նշա-
նակեց հետեւեալ երեք արժանաւոր եկեղե-
ցականները :

«Յակոբ Եպիսկոպոս» Թօրուղեան Գուէ 23

« Մկրտիչ Խըրիմեան վարդ .	»	22
« Երեմիա վարդ . Բաղեշու	»	29

« Նոյնպէս կիլիկիոյ աթոռոյն կաթուղիկոսութեան ընտրելի նշանակեց դարձեալ երեք արժանաւոր Եպիսկոպոս որք են ,

« Ներսէս Եպիս . Վարժապետեան Քուէ 20
« Արիստակէս Եպիս . Ատանայի » 17
« Յովհաննէս » Եղեսեան » 15

Ի հաստատութիւն ստորագրենք .

Unterstützung

1866 ՅՈՒԼԻ 22 Ի ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔՈՂՈՎՈՅ
ԱԾՈՅՆԻՐ

Ա ԱՏԵՆԱՊԵՏ ՊԵՏ . — Եկեղեցական Համա-
գումար ժողովը , ուր բաց ի վարդապետներէ
եւ բահանաներէ ներկաս ուղնուած են նաև

4°. Թէ Սաոյ կաթուղիկոսին ընտրութիւնն
ըրինաւոր եղած է թէ ոչ :

2° Խ՞նչ են Սոյ կաթուղիկոսի ընտրութեան օրինաւորութեան պայմանները :

3° Եջմիածնայ կաթողիկոսին իրաւասու-
թեան սահմանը մինչեւ ուր կը հասնի :

Առջի երկու կետերը՝ որոնց վրայ միայն լիտի խօսիմ այսօր, բացատրելու համար հարկ

40

« վեր վերցնելով սոյն վճիռը կ'ընդունին , եւ
« յիշեալ երկու աթոռները թափուր կը հրա-
« տարակուին » :

9.

ՆՇԱՆԱՒՈՐ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՅ ՈՄԱՆՅ ԲԵՐԱՆԱՅԻ
ԿԱՌ ԳՐԱՒՈՐ ԴԱՏԱՍՏԱՆՆԵՐԸ,

ՆԵՐՆԵՐ ԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻ ԽՈՍՔԸ 1866 Յ-ԻՒ 22:

«Աղթամարայ ինքնակոչ Խաչատուր եպիս-
«կոպոսը, Պետրոս կաթուղիկոսին կենդանու-
«թեան ատեն ինքզինքը կաթուղիկոս օծել
«տուած է . . . եւն. իսկ Սոոյ ինքնակոչ
«Նիկողայոս կաթուղիկոսին դալով, ասոր ալ
«կաթուղիկոսութիւնը անընդունելի է. վասն զի
«առանց Ազգին հաւանութեան եւ որոշմանը
«սպասելու, արժանաւորութիւն չունենալով
«ու իսկու ատեն ինքնունոց օծել տուել է ոռոն

« զրչու առաս լոքվովքը օսմէ առւար է զողը
« ՚ի գողը՝ երբեմն հոռվմէականութիւն ընդու-
« նող Յարութիւն անուն եպիսկոպոսէն : Այս
« ալ կաթուղիկոս չը ճանչնար Եկեղեցական
« վիճակային ժողովը եւ անոր ըրածը եկեղեց-
« ւոյ դէմ մեղանչել է . եթէ ապաշխարէ՛ թո-
« ղութիւն կը դանէ , բայց դարձեալ կաթուղի-
« կոս չը կրնար ճանչցուիլ . ասոյ կաթուղիկոս
« սութիւնը ըստ իս այսպէս է . եթէ Տաճիկ մը
« վանքը մտած ըլլար եւ միւռնին շիշը գլու-
« խը թափած ըլլար , միթէ զանի կաթուղիկոս
« պիտի ճանչնայինք . Նիկողայոս եպիսկոպո-
« սին կաթուղիկոսութիւնն ալ ճիշդ այսպէս է :

Պատուական 0 . Հայր .

ի 21 մայիսի 1869 'ի Դուզզունձուք .
Գրոյն ձերոյ՝ զոր ընկալայ յերեկոյին , ոչ
ըստ ձերոց հարցմանց տամ արդ զպատասխանն,
այլ ըստ իմում 'ի սկզբանէ անտի համոզմանց
'ի բանի երկուց կաթուղիկոսութեանց Կիլիկիոյ
եւ Աղթամարայ . զի երկոքին նոքա հակառակ
կանոնաց Սուրբ Եկեղեցւոյ , զհետ եղեն սեպ-
հականնել անձանց զայնոսիկ վսեմական պաշ-
տամունս . ուստի եւ ըստ իս չեն նոքա ժա-
ռանգք այնց սրբազան պաշտամանց . այս էր
կանխաւ 'ի Համագումար ժողովի իմ որոշումն ,
եւ զայն հաստատեալ իմով ստորագրութեամբ .
ուստի եւ այժմ մամնակցիլ որոշման Եպիսկո-
պոսաց ժողովոյ չունիմ իրաւունք : իսկ ՚ի ունին

ձեռնադրութեան երկուց վարդապետաց յեպիս-
կոպոսութիւն որպէս գրէքն , 'ի նիկողոս եպիս-
կոպոսէ , լաւ եւս լինէր խորհուրդ հարցանել
եւ սպասել որոշման եւ վճռոց Վահեմափառ եւ
Սրբազն հայրապետի սրբոյ կաթուղիկէ Եջմի-
ածնի , քան առաջարկել քանի եպիսկոպոսաց ,
եւ սպասել 'ի նոցանէ օրինաւոր վճռոց :

Յաւ է ինձ , զի պարտաւորիմ գրով յայտ-
նել զիմ համոզումն , չ'կարացեալ անձամբ դալ
եւ բանիւ բերանոյ խօսիլ , եւ այսմ պատճառ
է տկարութեանս . քանզի 'ի չորրորդ օրէ Սրբոց
Զատկին մինչեւ ցչորրորդ կիւրակէ , չը տեսի
զերես Սրբոյ եկեղեցւոյն պատուիրանաւ պատ-
ուական բժշկին՝ իսկ 'ի նոյն կիւրակէէ առէ
ազատութիւն գնալ յեկեղեցի , բայց պայմա-
նաւ ոչ աշխատ առնելու եւ վաստակեցուցա-
նելոյ զանձն . տակաւին կամ յայսմ վիճակի .
ուստի եւ փոխանակ անձամբ դալոյ , առաքեմ
զգիրս , եւ մնամ .

Զեր պատուական Ա . Հայրութեան չնոր-
հապարտ

Ե. ՏԵՇԱՅԻՆԻ ԵՊՈՒ, ԱԼԹԱՎԻ

Ամենասպատիւ Սրբազնն Հայր .

Q₂; *f₂*, *Pf₂*, *m₂*; 22 *m₂*/m = 4969.

Խոչպէս որ արդէն երեկուան օրը բերանա-
խմացուցեր էի՝ անկարելի է ինձ այսօր գալ
ժողով, Մաքրուհեան վարժարանաց Տնօրէ-
թեան խորհրդոյ օրն ըլլալով, եւ խիստ
քեւոր գործեր ունենալով յորոշել: Որոյ
ան ներումն կը խնդրեմ 'ի բարձր Արբաղնու-
նէդ եւ 'ի գերապատիւ Արբաղան եղբարց:

Սակայն բոլորովին ալ բացակայ չը մնալու
մար 'ի Սրբագումար ժողովոյդ , կը փութամ
աջակայ գրովս հաղորդակից ձեզ լինել , իմ
մահաճութիւնս յայտնելով վճռոյ ժողովոյդ ,
պիտի վերահաստատէ անշուշտ եկեղեցա-
ն Համագումար ժողովոյն վճիռը , մերժելով
ացի Նիկողայոս Եպիսկոպոսի կաթողիկո-
թիւնը , եւ ապստամբ զնա համարելով 'ի
յաստանեայց Սուրբ եկեղեցւոյ , ընդ Դաւիթ
Ստեփան վարդապետաց , որք յաւակնեցան
ոտն կոխել զամենայն կարգ եւ կանոն ,
ընդունիլ ձեռնադրութիւն մը՝ զոր միշտ ան-
եր պիտի համարի մեր Սուրբ եկեղեցին ,
ոինքն իրեւ զչեղեալ :

Անտարակոյս եմ որ Սբբագումար ժողովդ

պիտի արժան դառէ պատուհասակոծ առնել
զերեսին միանգամայն , սահմանելով արտաք-
սել զնոսա 'ի սահմանացն Կիլիկիոյ , եւ որոշե-
լով նոցա տեղի ապաշխարութեան զմի 'ի վա-
նօրէից մերոց , զոր օրինակ զԱր . Յակոբայ մն-
նաստանն ազգիս որ յԵրուսաղէմ , յանձնելով
զերեսին միանգամայն աչալուրջ հսկողութեան
Ամենապատիւ Պատրիարքին Երուսաղէմայ ,

Այս են եւ իմ կարծիք , որովհեաեւ ոչ զկաթուզիկոսութիւնն ափկողոսին ընդունիմ եւ ոչ զեպիսկոպոսութիւնն Գաւիթ եւ Ստեփան վարդապետաց , եւ համարիմ եւս թէ առանց արտասահման առնելոյ զնոսա , եւ բառնալոյ զչարն ի միջոյ ըստ առաքելոյն յանհնարիցն իցէ առնուլ զառաջս ապագայ աղետից եւ անկարգութեանց

ՀԱՅԻՆ ԵԳԻՍԿՈՎՈՒ

7.

Այսպիսի վճիռ մը որ ընդհանուրին զիտակ-
ցութեանը արձագանքն էր, ժամանակին Պատ-
րիարքը 1866 օգոստ . 3 թուականաւ կոնդա-
կաւ մը հրատարակեր է Սույ վիճակներուն մէջ
որուն մէկ քանի կարեւոր մասերը ահաւասիկ :

« Կայթակղեցուցիչ յանդգնութիւն մը եւ Ս-
« եկեղեցւոյ իրաւանց անակնկալ եւ սոսկալի
« բռնաբարութիւն մը տեղի ունեցաւ մօտերս
« Հալէպի նախկին առաջնորդ Նիկողայոս եպիս-
« կոպոսի հեղինակութեամբ . այս անձը որ
« մինչեւ հիմայ զանազան պժգալի գործեր ըրած
« է շատերու վկայութեամբ, բարեյիշատակ Բ .
« Կիրակոս Կիլիկիոյ Սրբազն կաթուղիկոսի
« մահուան մօտ ատեններէն սկսեալ Սոյ կող-
« մերը կը կտնուէր : Աղջային վարչութիւնը
« կասկածելով անոր վրայ՝ յատուկ տեղապահ
« մը կարգեց նոյն Սթոռոյն, եւ Նիկողայոսը
« Պօլիս բերելու համար Փոխարքայական հրա-
« մանագիր ստացաւ : Նիկողայոս՝ հրամանա-
« գիքը կարդալէն ետքը գիշեր ատեն գողն՝ ՚ի
« գողը կրօնափոխ եպիսկոպոսի մը ինքզինքը
« օծել կուտայ յունիս ամսոյ 44 ին :

« Բայց ահա կը ծանուցանենք ձեր բարեւ
և պաշտութեանը որ Եկեղեցական պիճաւ
և կային համագումար ժողովով ուր տամն եւ
և պիսկոպոսունք եւ բազմաթիւ Եկեղեցականք
« Ներկայ էին , եւ Աղքային Երեսփոխանական
և ընդհանուր ժողովով Սույ այս ԻնքնԱՀՐԱԿԵՐ
ԻնքնԱԿՈՉ ու ԻնքնԸՆՏԻՐ կաթուղիկոսը ան-
և վաւեր ու ասօրինաւորէ :

« այսչափ յանցաւորութեան համար բռնի Պատ-
« բիարքարան բերուած է պատուելու եւ ոչ թէ
« քննութեան ենթարկուելու : Ազգային Վար-
« չութիւնը կրնայ ներողամիտ ըլլալ եւ այս ո-
« րինազանցութիւնները չը պատժել . բայց չը
« կրնար երբէք զանի արդարացնել : Այսչափ
« միայն կրնայ ներել Աստուածային եւ մարդ-
« կային օրէնք , այսչափ կրնայ հաւատալ եւ
« ժողովուրդը . Ուրեմն վճռուած է Նիկողո-
« սին դատակնիքն արդարութեան ձայնով եւ
« Ազգին հաւանութեամբ . վճռուած է որ ան
« իրաւունք չունի Սիս դառնալ եւ որ եւ իցէ
« եկեղեցական պաշտօն վարել : Հերիք են այս
« մասին տեղական ժողովրդական բողոքները ,
« հերիք են Ազգին մէջ տարածուած արտունջ-
« ները : Այսուհետև Նշիռը ու ուրեմն ժամել
« ուսու ուրբանացն հաւար հաւարուել հաւարել իւնչ-
« ուսի եկեղեցն ծառել , Աշխարին Հարս-նեռն իւս-
« ուսունելը ունակուի ընել , Աղջին անունը օտարեն-
« ըսու առջը իւսու իւսու ունել , հասուն ո-
« իրաւունք նշանաւել և մը Օսմանէան բարեխնամ
« իւսու առջը նշան իւսու ընել , որ Աղջին հետ
« իւսու առջը օրինացնաց հաւար է շնիռը :
« Աղջամիտ հասարակութեան համողումը այս է .
« որ ալ չը կրնար Նիկողոս Սիս դառնալ , ու-
« րեմն եւ Ազգային Վարչութիւնը պարտական
« է Սոոյ իսեղճ եւ տառապեալ ժողովուրդին
« համար մտածել եւ ոչ թէ Նիկողոսի քննու-
« թեամբը ղբաղիկ՝ վասն զի Համագումար
« եւ Ընդհանուր ժողովները մերժած են զնի-
« կողոս , եւ արդէն որոշած են կաթուղիկո-
« սական ընտրելիներ Սոոյ եւ Աղթամարայ վի-
« ճակներուն համար : Աւստի եւ յայտարարու-
« թիւն կ'ընենք որ , հարկաւոր է զնիկողոս
« տարամերժել , որպէս զի վտանգներուն եւ
« պառակտումներուն առջեւն առնուի , որք
« արդէն յզացած են , եւ Սոոյ տառապեալ ժո-
« ղովուրդը միսիթարելու համար արժանաւորի
« մը ընտրութիւնը փութացնել : Այս է Ազգին
« բոլոր ողջամիտներուն եւ ցաւակիցներուն
« համողումը , որուն կատարումը կը պահան-
« ջեն Ազգային Վարչութենէն եւ ստորագրու-
« թեամբ կ'ուխտեն մինչեւ ցկատարածը պնդել
այս մասին :

Կը տեսնէք որ ժողովուրդն իր հանրագրոյն
մէջ խիստ ճարտար եւ խւաստալից դիտողու-
թիւն մը կ'ընէ , հոս ալ զայն կրկնել պէտք է .
Ժողովուրդն ամեն դիտողութեան առջեւն կ'առ-
անէ ըսելով . « Եթէ նիկողայոս եպիսկոպոսը

« վաւերանայ , Գէորգ կաթուղիկոսին ընտրու-
« թիւնը անվաւեր պիտի դառնայ՝ որովհետեւ
« չնիկողայս եպիսկոպոսին դատակնիքն եւ
« Գէորգ կաթուղիկոսին հաստատութիւնը մի
« եւ նոյն ժամանակ եւ մի եւ նոյն շամագումար
« եւ Ընդհանուր ժողովներով որոշուած եւ ար-
« ձանադրուած են » :

Ասոնցմէ ետեւ կ'ուգայ ուրիշ ուշադրութեան արժանի գրուած մըն ալ , որ Ազգային խմբագրաց կողմէ Ս . Պատրիարքին ուղղուած է : Աղջ . խմբագիրք տեսնելով որ իրենց լրագրաց մէջ հանած ազաղակներն անլսելի կը մընան , պաշտօնապէս յատուկ բռղոք մը ուղղած են , զոր Սրբազն Պատրիարքն հանգիսաւոր կերպիւ ընդուներ է 'ի ներկայութեան քանի մը եպիսկոպոսաց : Ահաւասիկ նոյն բողոքագրոյն կարեւոր կէտերը :

2.

« Ըստ որում եկեղեցական Համագումար եւ
« Այճակային ժողովը, եւ Ազգային Երեսփոխա-
« նութիւնը միաձայն որոշած եւ վճռած են Սոյ
« եւ Աղթամարաց ինքնընտիր կաթողիկոսաց
« անվաւերութիւն եւ անարժանութիւնը եւ եր-
« կուքին համար ալ նոր ընտրելեաց դան-
« կերը պատրաստուած են եւ միայն Երես-
« փոխանութեան միջոցաւ ընտրութիւնը մնա-
« ցած է . ըստ որում Ազգը Սահմանադրական
« իշխանութիւն մ'ըլլալով, Սահմանադրապէս
« օրինաւոր ընդհանուր Երեսփոխանութեան
« ժողովը կայ մինչեւ ցվերահաստատութիւն
« Սահմանադրութեանըստ բարձրագոյն հրամա-
« նի բարեխնամ կառավարութեան . եւ ըստ ո-
« րում սոյն կեղրոնական իշխանութեանց ո-
« րոշման գործադրութեան յապաղմանէն վր-
« տանդներ կ'երեւան եւ մեծ կորուստներ պի-
« տի ունենայ Ազգը , սաորադրեալ Խմբագիրքս
« ձեղմէ Ամենապատիւ Սրբազն Հայր , իբրեւ
« նախագահէ նոյն ժողովոց եւ հոգեւոր գրլ-
« իսէ բոլոր Թուրքիաբնակ Հայոց կը խնդրենք
« յանուն Ազգին եւ յանուն պատուոյ նոյն
« բարձրագոյն ժողովոց եւ յօդուտ Ազգին եւ
« Ա . աթոռոց Սոյն եւ Աղթամարաց , որ բարե-
« շնորհած առաջնորդութեան մասին :

Աթ տեսնէք որ ժողովուրդն իր հանրագրոյն
մէջ խիստ ճարտար եւ խւասուալից դիտողու-
թիւն մը կ'ընէ , հոս ալ զայն կրկնել պէտք է .
Ժողովուրդն ամեն դիտողութեան առջեւն կ'առ-
նէ ըսելով . « Եթէ նիկողայոս եպիսկոպոսը

« շումենը եւ Երևանիոխանութիւնը ժողովի հը-
արաւիրել , եւ նոր ընտրութիւնները կատա-
րել , որպէս զի արժանաւոր Կաթողիկոս-
ներ յաջորդելով նոյն պարապ աթոռոց , ժո-
ղովրդեան միսիթարութիւն ըլլան . մանա-
ւանդ ի Սիս , ուր Ազգին կորստեան մեծ վր-

տանգ կայ յայտ յանդիման . եւ որուն համար Հասարակութիւնը արժանաւոր օրամտութիւն մը կը կրէ , վասն զի պարզապէս ըսեւլով , Համագումար եւ Երեսփոխանական ժողովաց որշմանց գէմ եղած ցարդ յապաղումը ոչ միայն սահմանադրական սկզբանց դէմ եւ անոր եղծիչ հնարագիտութիւններուն կը վերածուի , այլ եւ օտար միջամտութիւններու ալ . որոնք գժբաղդաբար Ազգը երկպառակելու եւ ֆճացնելու կը ծառայեն միայն եւ ոչ ընաւ ուրիշ բանի . եւ ասանկ ծանր ու փափուկ , կենաց եւ մահու պարագայի մէջ վայրկեան մը յապաղումը եւ թուլութիւնը աններելի է :

«Գոհացուցիչ պատասխան մը եւ անորդագրութիւնը տեսնելու յուսով կ'ըստուրագրենք» :

Ա.ԱՃԱՃԵԱՆ	Հ . Ս .	Խմբաղիր	Փունջի
Ա.ԱԲԵԿԵԱՆ	Մ .	»	Ելզն Աւարայրիկի
Ի.ԹԻՒՃԵԱՆ	Կ . Ս .	»	Մասիսի
ՌՈՒԽԱՃԵԱՆ	Կ .	»	Ծիածանի
ՔԱՆՈՍԵԱՆ	Կ . Տ .	»	Մանղումելի
ՔԱՓԱՋԵԱՆՑ	Ս .	»	Ժամանակի

9 Feb. 1866

Աղ տեսնէք որ ուզուածը միայն Նիկողայու-
ապօրինաւոր հրատարակուելուն վրայ Ընդհ. ողովոյ որոշման գործադրութիւնը չէ . այլ
նոր կաթուղիկոսի ընտրութեան վրայ գրուած
ոչման գործադրութիւնը կ'ուզուի : Եւ ստու-
ռ անկարելի է նոր ընտրութեան խնդիրը
ստել Նիկողայոսի ապօրինաւորութեան խըն-
օրէն . եթէ Նիկողայոս եպիսկոպոս այն ա-
ռուէն վերցնել կ'որոշէ Կեղրոնական Վարչու-
թեանը, իրեն կ'իշնայ նաեւ որոշել ընտրու-
թեանը : Հիմայ ինձի զարմանք մը կ'ուզայ .
Չպէս կ'ըլլայ որ այս անդառնալի դատա-
րութենէն ետքը եւ այնքան բողոքոյ ձայ-
րուն առջեւ որ ժողովրդեան խորերէն ու
եղեցականաց դասուն բարձրագոյն կարգե-
ն վեր կը բարձրանան , ինչպէս Նիկողայոս
սրբներով գեռ ՚ի Սիս կը մնայ ու մինչեւ ե-
ակոպոս ձեռնազրելու կը յանդգնի : Ասոր
ստճառը վարչութեան մէջ արիութեան պա-
տութիւնը կը համարիմ . այն ձախող քաղա-
կանութիւնք , որ վարչութիւնը կ'ոտնակա-
է , ժողովրդեան մէջէն ումանց կրօնափոխու-
թեան գիմելու երկիւղը , եւ հոս երջանիկ կը
մարիմ զիս որ առիթ կ'ոտնենամ յիշելու ինչ
անցեալ տարի իմ առենապետութեամբս
սան ժողովին մէջ տեղի ունեցաւ : Նիկողա-

կրնար ըսել թէ ով կ'ուղէ ան ըլլայ կաթուղիկոս . թէ որ մէկն ասանկ անտարբերութեան նըշան մը ցոյց տայ , իր իրաւունքներն անձանաշած եւ իր պարտքերուն դէմ մեղանչած կ'ըլլայ : Ուստի խնդիրն իր ելից ճամբռուն մէջ քերելով , այսինքն գիտնալով թէ մենք էջմիածնի կաթուղիկոսը կը ճանչենք եկեղեցւոյ մեծ հայրապետ , բայց որովհետեւ ուրիշ երկու կաթուղիկոս ալ կան ազդին մէջ , զորոնք չը պիտի կրնամք եւ պէտք չէ որ վերցնենք , եւ միանդամայն անկարելի է այս մեծ գայթակղութիւնը ընդունիլ որ նիկողայոսի պէս մարդիկ այդ գահին վրայ բազմին , ուրիշ ճար չ'ունինք , եթէ ոչ ինչ որ Ընդհ . ժողովը կանխառոշուած ու վճռուած է՝ յարգել եւ գործադրել : Խոկ Քաղ . ժողովը իր կողմէ թեմականաց իրաւունքը յարգելու մտօք նախորդ որոշմանց բան մը յարեր է , այսինքն երեք ընտրելի ուղել առաջարկեր է : Ասոր չեմ ճակառակիր , սկզբունքին միայն կը յարիմ եւ կ'առաջարկեմ որ քուէի դրուի :

Հաւանութեան ձայներ լսուեցան ժողովականաց մէջէն խնդիրը քուէի զնելու համար : Խոկ ոմանք խօսք խնդրեցին վերստին այս խնդրոյն վրայ , եւ դիւանին հաւանութեամբ կրկն վիճարանութիւն սկսաւ :

ԱՅՎԱՏԵԱՆ ՄԱՏԹ . Էֆ . — Եռևսուփեան եւ Օտեան էֆէստիները թէ եւ մեր անունը չ'են տար , բայց զմեզ հակասութեան մէջ կը կարծեն , որպէս թէ մենք Սոյց կաթուղիկոսն հակաթոռ կ'ընդունինք եւ միանդամայն կաթուղիկոսութեան խնդիրը էջմիածնի յանձնել կ'ուղենք : Բայց Ազգը հակաթոռութիւն չ'ընդունիր . եթէ Ազգին Յ կաթուղիկոսութիւն ունենալ անվայելութիւն մըն է , ժամանակին արդիւնքն է ատիկայ : Եթէ նոյն խոկ Գէորգ կաթուղիկոսը կոնդակներ դրկեր է հակաթոռ են ըսելով , զորս մենք տակաւին չենք տեսած , դարձեալ Ազգը չ'ընդունիր : Նկատելու կետը սա է թէ շատերը ընտրելոց անձին խնդիրը աթոռոց խնդրոյն հետ կը շփոթեն : Յուզուած խնդիրներն բոլորովին անձնական են . մէկը քաղաքականապէս եւ միւսը կրօնապէս յանցալարտ են եղեր , ժողովին իրաւասութիւնն է անոնց քաղաքական յանցանքները քննել եւ պէտք եղածը վճռել տալ : Մենք ընտրութեան կերպեր յօրինելու իրաւունք չ'ունինք , ուստի մեր պարտքն է միայն նիկողայոս եպիսկոպոսը եթէ կրօնապէս դատապարտութեան ներքեւ կը գանուի , պաշտօնէն դաղրեցնել .

եւ անոր տեղ նոր ընտրութիւնը կատարել տալ ըստ հին սովորութեան . վասն զի Սոյց կաթուղիկոսի ընտրութեան համար Ընդհ . ժողովը քուէ չը կրնար տալ եւ եթէ տալու ըլլայ : Ուստի խնդիրն իր ճամբռուն մէջ քերելով , այսինքն գիտնալով թէ մենք էջմիածնի կաթուղիկոսը կը ճանչենք եկեղեցւոյ մեծ հայրապետ , բայց որովհետեւ ուրիշ երկու կաթուղիկոս ալ կան ազդին մէջ , զորոնք չը պիտի կրնամք եւ պէտք չէ որ վերցնենք , եւ միանդամայն անկարելի է այս մեծ գայթակղութիւնը ընդունիլ որ նիկողայոսի պէտք է յարգել եւ գործադրել : Խոկ Քաղ . ժողովը կանխառոշուած ու վճռուած է՝ յարգել եւ գործադրել :

ՔՈՅՈՒԵԱՆ Էֆ . — Ընդհ . ժողովը իրաւունքը չ'ունի իր նախորդին վճիռը լուծելու , ես նոյն խոկ քուէի դրուիլն ալ չ'եմ ընդունիր : Խոկ Քաղ . ժողովը առաջարկութեանը կը հաւանիմ եւ կ'ուղեմ որ քուէի դրուի :

ՓԱՓԱԶԵԱՆ Ս . Էֆ . — Քոլուեան էֆէստին հակասութեան մէջ կիյնայ . մէկ կողմէն կ'ըսէ թէ նախորդ Ընդհ . ժողովը վճիռը գործադրուի , միւս կողմէն Քաղ . ժողովը սուաջարկութեանը կը հաւանի , որն ընդունի , միւսը մերժած պիտի ըլլայ , ըստ որում Քաղ . ժողովը առաջարկութիւնը նախորդ Ընդհ . ժողովը վճռոյն վրայ փոփոխութիւն մըն է :

ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ . — Ոմանք կը կարծեն թէ ես վիճարանութիւն չեմ սիրեր Ընդհ .

ժողովով մէջ . ընդհակառակն կ'ուղեմ որ խընդիրը լուսաբանուելու համար երկարօրէն վիճարանիք եւ ես լսեմ : Ասկէ առաջ երբ Վեհ . Գէորգ կաթուղիկոսին ընտրութիւն օրն երեք ժամու մէջ երեք կաթուղիկոս միանդամայն ընտրելու առաջարկութիւն կ'ըլլար Ընդհ . ժողովով մէջ , բողոքեցի այն ատեն եւ հիմայ դարձեալ կը բողոքեմ թէ այսպիսի ծանր խնդիր մը հապճէպ եւ աճապարանօք չը կրնար քուէի դրուիլ . այլ պէտք է վիճարանութիւնը շարունակուի , եւ երեափոխանք միահամուռ լուսաւորաւին խնդրոյն վրայ եւ համոզմամբ քուէ տան :

ՓՈԽ . ԱՏԵՆԱՊԵՏ Էֆ . — Կը տեսմեմ որ դեռ վիճարանութիւնը շարունակելու միտում կայ երեափոխանաց մէջ . Եթէ Ընդհ . ժողովը ուղէ պիտի շարունակուի . բայց որովհետեւ օրը տարաժամած է , շարունակութիւնը գալ նիստին պիտի թողուի :

ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ . — Ժողովոյն սկզբանաւորութենէն 'ի վեր բան մը կը նկատեմ , այն է թէ Ընդհ . ժողովը ազգային խնդիրները լուծելու համար բանալին կորուսեր է , եւ ասոր համար է որ այնքան տարածայն կարծիքներ երեւան ելած են :

Այս բանալին ժողովոյ իրաւասութեան սահմանն է . եւ Սահմանադրութիւնը ցուցած է զայն : Մելքիսեդեկ վարդապետը աւետարանական օրինօք ընդարձակեց Ընդհ . ժողովոյ իրաւասութեան սահմանը . ես քան զայն աւելի յառաջ կ'երթամ : Կաթուղիկոսը Զիթենեաց լե-


րան զլուխը ինչ պաշտօն ունի՝ պիտի ըսեմ ձեզ . բայց կ'առաջարկեմ որ յաջորդ նիստին ամենէն առաջ մեր իրաւասութեան աստիճանը զիտնանք եւ այնուհետեւ սկզբնը վիճարանութեան :

ԱՏԵՆԱՊԵՏ ՍԻԳՐ . ԵՌԵՍՈՒԹԵԱՆ ԹԻԱՅԻ Պ. ԱՅԵԱՆ

44) վիրատին Ընդհ . ժողովի հրաւիրել , եւ ատենանը գոցուեցաւ ժամը 40 ին :

ԱՏԵՆԱՊԵՏ ՍԻԳՐ . ԵՌԵՍՈՒԹԵԱՆ Պ. ԱՅԵԱՆ





ԳԻՆ 2 ԴՐԱՄՆ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՄՆՏՈՒԿԻՆ

Կը ծախսի ի Դիւանատան Պատրիարքարանի ի Ղալաթիա ,
և կը գտի ամեն գրավաճառաց քով .